

ածնին եւ սուրբ Նիկիտայոսի սրանչելագործին: — ՏԻՐ. ԹԵՐԿԱՆ զԵՆԷ: — ՅԻՇԱՏԱՅԱՆՐՈՒԹԻՒՆ: ԹՂ. 383a:

Սասնանս ե Քարապետ, յորում կան.

1. Թղ. 2b. Կանոն Երթամ՝ զքրիստոսն առ նեն: — 2. Թղ. 4a. Կանոն Մկրտութեան: — 3. Թղ. 15b. Կանոն յորժամ տղայն ութօրեայ լինի: — 4. Թղ. 16a. Կանոն յորժամ քառասորեայ բերին յեկեղեցի: — 5. Թղ. 17b. Կանոն պակս առ սեղան: — 6. Թղ. 25a. Կանոն Լազարոյ տալլայ: — 7. Թղ. 29b. Կանոն Զամենայն ննջեցեալն Յուզարկել առ Քրիստոս: — 8. Թղ. 52a. Կանոն է առ ուրն ինչեաց: Եւ ամուսն եւ տարելցացն: — 9. Թղ. 56a. Կանոն յորժամ տղայ վաղձանի: — 10. Թղ. 71b. Կանոն յորժամ կրծասուր վաղձանի: — 11. Թղ. 79b. Կանոն Ոգեհնազգիստ ասնելոյ ննջեցելոցն: — 12. Թղ. 88b. Կանոն Տերունական արհնել: — 13. Թղ. 96b. Կանոն նշաղեղ եկեղեցի արհնել: — 14. Թղ. 97b. Կանոն խաչ արհնել: — 15. Թղ. 116b. Կանոն Նաակատեաց եկեղեցելոյ Պղծել անօրինաց եւ շարժեղ սեղանայն: — 16. Թղ. 125a. Կանոն Զարմոտիս սերմանն, զԸնդլ եւ զձնան արհնել: — 17. Թղ. 129b. Աղաթք վանն երաշտութեան: — 18. Թղ. 130a. Կանոն Եւազան արհնել: — 19. Թղ. 136a. Կանոն Խաչքոտ ասնել: — 20. Թղ. 141a. Կանոն Զրհոր արհնել: — 21. Թղ. 144b. Կանոն Մեծի Հինգշաբթի Ոսերուային: — 22. Թղ. 161a. Կանոն Զրհոր արհնել Թաւուրն ծննդեան: — 23. Թղ. 177b. Կանոն ի վրայ Զրհորոց Երթամ՝ զՏեղուին ի նա: — 24. Թղ. 179b. Կանոն ապաշխարող արհնել: — 25. Թղ. 190a. Կանոն Մեծի Նշի Զապաշխարողն արհնել: — 26. Թղ. 205b. Կանոն Եղայսապետութեան: — 27. Թղ. 208b. Կանոն Խաղող արհնել: — 28. Թղ. 210b. Զեթ արհնել: — 29. Թղ. 211a. Արհնութիւն Հառուց Աղանեաց: — 30. Թղ. 211b. Կանոն Զարմ Նոր Գրուսն զնեն եկեղեցել: — 31. Թղ. 212b. Արհնութիւն Սկոյ եւ Մաղղմայի: — 32. Թղ. 214a. Արհնութիւն Գրչորուայն եւ զառասուակեց սուրբ սեղանոյ եւ խորհրդանոցայ: — 33. Թղ. 216b. Կանոն խունի արհնել: — 34. Թղ. 217a. Կանոն Նորակերտ զիր արհնել: — 35. Թղ. 218b. Կանոն ժամհար եւ քանկակ արհնել: — 36. Թղ. 220b. Արհնութիւն օթօթըծի: — 37. Թղ. 223b. Կանոն Հանդերձեղէն նպաստ արհնելոյ Արարողոր կամ սեղանոյ ծածկոյլի: — 38. Թղ. 228a. Կանոն Պտակեթ արհնել: — 39. Թղ. 231a. Ժամատուն արհնել: — 40. Թղ. 237a. Կանոն նկարեղ եկեղեցի արհնել: — 41. Թղ. 240a. Հիմարեղէն: — 42. Թղ. 253a. Նորին Նաակատեաց յեկեղեցոյ կանոն արհնութեան եկեղեցոյ: — Կը տեւէ մինչեւ Թղ. 282a.

ՅԻՇԱՏԱՅԱՆՐՈՒԹԻՒՆ: ԹՂ. 283a. «Փառք ամենասուր բերրագութեան... Որ եւս կարողութիւն տկար յանձին իմոյ մեղք լցեալ անսրժան գրչիս յանգ եւ յաւարտ Տասանել այս սուրբ գրեցոս որ իշխէ հայր իմոյն: Արք եղեւ զառ սուրբ զանապարհին եւ թվարկութեան Ռ-2: Հայոց: Ռ-2: եւ Հօկոսեմեթ ԺԵ: Զեռաբ մեղաներկ եւ անհմուտ գրիչ Գրիգոր քահանայի որդոյ Անտուսին... բայց զգեցաւ ի յաշխարհ:

Ինչաց. ի քաղաք կամեից. ընդ հովանեաւ սուրբ աստուածածինն եւ սուրբ Նիկիտայոսի սրանչելագործին: ի Հայրապետութեան Հայոց Տեառն տէր Մովսէսին: Եւ ի Թաղաւորութեան երբոր զինկնդին: Աղաթք զեկ... յեկեղեց... զնոցն իմ զԱնգրեան հանդերձ մայրն իմով յԱննայի... Միւսնոյն երբոր գեա եւս կը կրկնէ երկար բանից եւ սասնասուր գրութեամբ մը. որ կը լեզբանայ այսպէս:

Չեքաք մեռաւ եւ հող դառնաւ.
Մոխր փռչէ գազարխանաւ.
Գիրս յեշատակ առ մեզ մեա.
Թեպէս խոշոր է գիր սորա.
Այլ զիւր ընթերց ով զիտենաւ:
Նքր սուրբ եւ հմանաւ.
Երբ ինքերեսք օտրիւ ի ամա.
Գիշեցէ առ տէր զգծոյ սորա:
ԶԳրիգոր անուն մեղք լցեալ ծառայ:
Հմամ. Թիւ. 16. Յիշատակագրութիւն 3:
(Երբանախիւն):



Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԳՈՐԺՈՎԻՆՆԵՐԻ ԵՒ ՄՈՆՏՆԻՒՆ ԷՇԵ ԳՈՂԹՎԱԿԱՆՈՒԹԵԱՆ


Ացցեալ տարի Դեմետր Տան (Demeter Dan) ունեւ ընթացման «Չերնովիցի լիտուրն», մէլ (Czernowitzer Zeitung, 1890 Nr. Nr. 81, 86, 95, 101, 104, 116, 122, 129, 137, 141, 145, 147) ընդարձակ յօդուան մը գրած է զերմանորէն լեզուաւ Պուրովիայի եւ Մոնտանիոյ նայ գաղթականութեան պատմութեան վրայ, որ եւ նոյն տարին աստուծին տպագրութեամբ լոյս տեսաւ այս վերնագրով. «Արեւելեան Հայք ի Պուրովիան»: (Die orientalischen Armenier in der Bukovina.)

Յառաջըսածն է ներածութիւն մ'տեսել, որ մեզի նամար մտադրութեան արժանի բան չեն ըսվարդակե, կը խօսն Նեղինման Նեոտեսիս երեք Նիւթերու վրայ. 1. Պատմութիւն արեւելեան Հայոց ի Պուրովիան: 2. Պուրովիայի արեւելեան Հայոց կոտորակն աստուծայտուկութիւնն ու սովորութիւնները: 3. Պուրովիայի արեւելեան Հայոց աշխարհական բարքն ու սովորութիւնները: Երեսանութիւն երեք ըսողութեամբ այս յօդուան շատ նոր տեղեկութիւններ կու տայ մեզի, մասնաւոր Նազդին ժամանակներու վրայ, զորոն Նեղինման ինստիտ ջարտով է այնչալ լեզուաւ լոյս տեսած գրութիւններէ:

Այս նտաբարեական գործոյս ամբողջական թարգմանութիւնն կը ներկայացնենք մեր ընթերցողներուն: Միայն քանի մը կտորներ ի բաց թողու պատշաճ նամարած ենք այնչալ նկատումներով: Մեր կողմանէ ալ քանի մը յիշատակարաններ անելցնելով, նկատմանց անկն Նիւթ տալ կը լրտնեց ուսումնասիրելու:

1.

Պատմութիւն Պուրովիանի արեւելեան Հայոց:
Հայք շատ կանուխ ժամանակաւ Տաստասուած են այսօրուան Աւստրիական կայսրութեան երկիրներն, եւ ի մասնաւոր ի Լեհաստան:



Յամին 1062 Բուսից Իզասլաւ (Izaslaw) իշխանին հրաւիրանքն՝ 20.000 Հայք Անի քաղաքն եկան ի Բուսիա՝ կոռեւելու ընդդէմ Բուլղիկացոց (Polowzer, որ են Rumanen = Romänen, եւ ետ չգարձան ի Հայոց, այլ Հաստատուեցան ի Տիւրքի եւ յետոյ Բոտոլլքի կամենիցի մէջ՝, եւ սակէ պիտուեցան գրեթէ բոլանդակ այն երկրին վրայ:

Յամին 1280 Լեւոն Տանկերկէ իշխանն կուցեց Հայերն, որ գան եւ իւր 1270ին Տիմարկած Լեմպերկ քաղաքը բնակին*։ Հայք այս տեղ սեպհական վարչութեան (magistral) մը տակ էին, եւ այնչափ շատ՝ որ Գասիւրի Գ. Մեծն (+ 5 Նոյ. 1370³) յամին 1367 իրենց երկրորդ եպիսկոպոսին՝ Գրիգոր Մեծին՝ իշխանութիւն շնորհեց որ իւր այնտեղ Լեմպերկի փոխադրէ⁴։ Յետոյ 1379ին Հայք հասնաւ մեծամեծ արտօնութիւններ ընդունեցան⁵։

Ի Լեմպերկ եւ առ Տասարակ ի Լեհաստան Հայք 1500էն սկսեալ թաթարներն կը խօսէին. այս լեզուն յետոյ նաեւ կարեցիոյ առտեաները մտաւ, եւ նոյն իսկ Լեմպերկի մձուոց մատենան (Decretalenbuch) առ սէր Հայոց՝ 1630էն մինչեւ 1641 թաթար լեզուաւ կը գրուէր⁶։

Կաեւ ի Հունգարիա շատ կանուխ ժամանակաւ Հաստատուեցան Հայք, վասն զի հունգարացի ժամանակագիրն կ'ըսէ. « Բաց սակէ Հունգարիա եկան թէ Կէլզա Դքսորն (972—995) թէ Ստեփանոս Սուրբ թագաւորին (997—1038) ժամանակ, եւ թէ այլ թագաւորաց ատեններն ՊոՏեմիացիք, (Գնչու) Պորոնիացիք, Յոյնք, Սպանիացիք, Իսմայէլացիք, Պէսք, Հայք եւ այլն, որոնք երկայն ժամանակ պետութեան մէջ բնակեցով, — թէ եւ իրենց ծագումը չէր գիտցուեր, — այլեւայլ ամուսնութեամբք խառնեցան Հունգարացոց հետ եւ արժուականութիւն ու սերունդ ունեցան⁷։ » (Այլեւայլ ազգաց ի Հունգարիա մուտն, Մասն Ա. Գլ. 12.)

Ի Հունգարիա արդէն 1243ին արտօնութիւններ ընդունեցան Հայք, զորոնք Պէլա Գ նորոգեց, նաեւ Լատիսլաւ Գ թագաւորին 1281ին տուած մէկ վաւերագրոյն մէջ կը յիշուի « երկիր Հայոց », եւ « մենաստան » մը⁸։

* Արդէն սակէ յառաջ Հայք ըստ մասն կը բնակին Լեմպերկի մէջ ըստ Ստեփ. Ռոշքայ (Ժամանակագրութիւն, ամ 1277), որ կ'ըսէ. « Յայտ՝ ամն Հայք բնակին ի Լեպուլիս, եւ էր վանքն անդն Սր. Ամնայնի. զի գտանի զ նմին Ծնկոնցն՝ զերգոմանաքառ զեւալ ԹՎ. ՉԻԶ, որ է Բրիստոսն՝ 1277:», Ժ. Թ.

Կաեւ ի Սիւլէսկիւրկէն (ի Թրանսիլվանիա) Հայք կանուխ ժամանակներ Հաստատուած են. վասն զի 1355ին կը յիշուի « եպիսկոպոս Հայոց Դուլմաչիի », (de Tulmacyh)⁹։

Հայք դէպ ի Մոլտաւիա եւ Վալաքիա դիմեցին միւսեցն ժամանակ՝ երբ Բոտոլլքի-Կամենից գազին, ուստի ԺԱ դարուն գաղթեցին, այս է 1046ին, երբ Մոնոմաքոս Յունաց կայսրն յարեւելս արշաւեց, եւ 1064ին՝ երբ Պարսիկք Անի քաղաքին տիրեցին¹⁰։

Յետոյ գաղթականութիւններ եկան 1342-ին¹¹, երբ Պարսիկք Անի քաղաքը վերստին առին¹², եւ 1418¹³, 1475¹⁴ եւ 1606¹⁵ տարիներուն մէջ։

Հարաւային Մոլտաւիա բնակող Հայերն Կ. Պոլսէն եկան, եւ տանկերն կը խօսէին. իսկ վերին Մոլտաւիոյ Հայերն ուղղակի արեւելքէն եկան, եւ Հայերէն կը խօսէին¹⁶։

Մոլտաւիոյ հիւսիսակողմանն բնակող Հայոց գաւառան Սուչավայի Հայոց Հաստատուն աւանդութեամբն ալ կը Հաստատուի, որուն համեմատ՝ Հայոցմէ շատերն 1313ին Անի քաղաքին երկրաշարժէ կործանելով՝ գաղթած եկած են Սուչավալ¹⁷։ Կաեւ Թրանսիլվանիոյ Հայք կ'աւանդեն թէ Անի քաղաքէն գաղթած են¹⁸։

Ռումանացոց ամենանշանաւոր հնագէտներէն մին՝ Աշտեու¹⁹, կը Հաստատէ՝ որ նոյն իսկ Վալաքիոյ Արձէշ քաղաքն եւ հոյակապ եկեղեցին Հայք հիմնարկած եւ շինած ըլլան, եւ իւր կարծիքն՝ որ ծանօթ ուսմանիցի պատմագէտ ֆէլեթորէն բաւական զօրաւոր կերպով հերքուած է²⁰, կը հիմնէ Արձէշ²¹ անուան վրայ, եւ կ'ըսէ՝ թէ Հայք Վանայ ծովուն համանուն քաղաքին յիշատակին համար՝ օտար երկրի մը մէջ իրենցմէ շինուած այս քաղաքն ալ նոյնպէս կոչեցին։

Կաեւ Լեմպերկէն բազմաթիւ հայ վաճառականներ եկան մերձաւոր Մոլտաւիա, եւ ի մասնաւորի՝ այն ժամանակի մայրաքաղաքին Սուչավայի մէջ Հաստատուեցան, ուր եւսանդեամբ միջնաբնակարանութեան կը պարպակէին²²։

Մոլտաւիոյ իշխանն Պետրոս Մուշաթ²³ (1375—1391), որ Լեհաց բարեկամ էր եւ անոնց Վլախիսլաւ թագաւորին հետ ինամացած, 1384ին Մոլտաւիոյ եւ Սուչավայի վաճառական Հայերն ի հաւատոցս Լեմպերկի արեւելեան հայ եպիսկոպոսին իրաւաբանութեան ենթարկեց²⁴։

Այս կարգադրութեան համեմատ կը

* Այս եպիսկոպոսին կնիքն այժմ գտնուած է Կ. Պոլսէն, որուն վրայ կը ետպից ուրիշ անգամ։ Ժ. Թ.

գանձե՛ր՝ որ Աւետիք անուամբ եպիսկոպոս մը Բոտորքի-Կամենիցի եւ Մոլուաւոց Լայոց Կառաւորդէր* 1415—1445¹⁸ :

Լայոց կանխագրոյն ժամանակաւ Մոլուաւոց Տաստատուած ըլլալուն ուրիշ ցուցում մըն են իրենց շատ հին եկեղեցիքն ի Պրթուշան՝ յամին 1350, եւ յեաշ՝ յամին 1395¹⁹ : Պրթուշանի եկեղեցին արձանագրութիւն մը չունի, բայց Եաշի եկեղեցին ունի արձանագրութիւն յամին ՊրԹՊ այն է՝ 1395 : Այս արձանագրութիւնն է՝ « Ընթրօք եւ ողորմութեանն Աստուծոյ հիմնարկեցաւ Եաշու Սուրբ Աստուածածնայ եկեղեցին ձեռամբ եկեղեցեացաւ խաչքոյն եւ Սիսեանցի Տէր Եակոբին . Ջուշայեցի Մահտեսի Մարգարին եւ Մահտեսի Գրիգորին . Թուին Լայոց ՊրԹՊ²⁰ » : Այս արձանագրութիւնը կը գտնուի վիմի մը վրայ, որ եկեղեցեայ պատեն վար առնուած է²¹ : Եւ եկեղեցեայն մէջ կը պահուի²² :

* Ստեփ. Ռոշքա (ծննդ. 1398) կ'աւանդէ նետեւեակս . « Տէր Յովննէս Առաջին Արքեպիսկոպոսն Լճօպոսի Լայոց (քանզի յառաջ քան զայս, զայս ոք Արքեպիսկոպոս ու ուրեք կարացաք գտանն) : Մա ոչ միայն Լճօրոց, այլ եւ Պուղտանաց երկրի Լայոց Առաջնորդ էր, որպէս յայտ է ի մագաղաթնայ կոնդակն կառոցման եկեղեցոյն Սր. Եփեսոպոսն, որ ի Կամենց, յորում այսպէս գրի : Տամ զգիրս զայս յանձնագիս Առաջնորդացն, եւ այժմ է Տէր Յովննէս Արքեպիսկոպոսն Ընտաց եւ Օւսապաց աշխարհի, հոգեւոր առաջնորդ յանձնագիս եւ մեզ : Եւ զորեաց ի թվի Լայոց Պոն Մարտի ին : Քաւ յիշէ եւ Աւետիք Արքեպիսկոպոսն, ի վայր յամի 1446. ի կոնդակ : »

Այս Աւետիքի մասին կը զրէ Ռոշքա (1445) . « Տէր Աւետիք երրորդ Արքեպիսկոպոսն մեզ Լճօպոսի, զոր Կամենցացիք թողժով Եւսեանց եւ Սահեւոսոսն Լեհաց, Նաեւ Պարոն Ստեփաննին . որ էր Դուքս Ռուզաց ի տոմն Գործովեաց, առաքեցին յԵՂՄՃՍՈՒՅԻ առ Գրիգոր կաթողիկոսն առ ի Տաստատուն Առաջնորդ : Ջոր կաթողիկոսն Տաստատեալ եւ զՄէշովու թիւն Նմա տորոպարեալ, պատասխանէ, զվնի ոմնաց բանից, զորեւրդ : Են Տէր Աւետիք նախկանս թրիւնի ողորդ մեք առ մեզ, եւ եքեր զճեր Վկայական թրուքն, եւ զճոտմ նախկանսն նշումն, եւ զՊարոն Ստեփաննին : Եւ մեք զՏէր Աւետիքը, որ ձեզ նախկանս էր քնական, այլ կրկին, եւ վերստին Տաստատեցաք, եւ զՄէշով քաղաքն իւր զգնաւորն շնորհեցաք իւրն սեանական թիւմ եւ վիճակն : Թվ. ՊՂԻ. Օգոստ. ԺԺ : Աստուտա յայտ է թէ Արքեպիսկոպոսն մեր լճօպոսի, իրաւաբար՝ մականգրեւն նախկանսն Պուղտանաց Լայոց, եւ ոչ միայն այս Աւետիքն, այլ եւ Նախորդքն Նորա Յովննէս եւ Գրիգոր այսպէս անուանէն զՔրեանս : Թղ. Կամեն. զիւսան : Ժ. Թ. »

** Արձանագրութեանն Տայնընն ընագիրն մեզի շնորհեց Պր. Սողոմոն Դրանդուտանց : Այս ընագիրն մէջ կայ Նաեւ նետեւեակ յաւելումս . « Եւ այժմ վերանորոգեցաւ ի ձեռն բարեպաշտն իշխանաց եւ Տամայն ժողովրդոց աշխատանքն եւ ծախիւք : Ի թուական Քովնչն 1803ին : » Այս վէմ թիւն զնորոգելոյ տրոգութեանն ժամանակ վար անուանու էր . ինչպէս կը յիշէ Նեղիսկան, սակայն այժմ վերստին Նոյն տեղն Տաստատուած է :

Եթէ Հայ թուականն քրիստոնէականին հետ Տասնմաստեք, կը տեսնենք որ ասոնք իրական կը միաբանին իրարու . վասն զի՝ ինչպէս յայտնի է, Լայք Մովսէս Բ. Եղիշարդեցի կաթողիկոսի ժամանակ՝ յամին 551 ի Դուին գումարեալ ժողովէն կը սկսին իրենց թուականն, այն է՝ 11 Յուլ. 552 . ուրեմն 844ին վրայ յաւելունք 551, եւ կ'ունենանք Եաշի Հայ եկեղեցոյն հիմնարկութեան տարին՝ 1395 :

Թէ արդեամբք 1395ին շինուած է այս եկեղեցին՝ կը Տաստատուի անտարկուսելի եղանակաւ Նաեւ 800ին (1351) ի Կաթա գրուած Աւետարանի մը մէջ՝ 900ին (1451) գրուած յիշատակարանն մը, ուր յայտնապէս կ'ըսուի որ Նոյն Աւետարանն Եաշի Ս. Աստուածածնի եկեղեցոյն Նուիրուած է³⁰ :

Ուրեմն Պրթուշանի եւ Եաշի Հայ եկեղեցեաց հնութիւնն եւ Սուշավայի Լայոց աւանգութիւնն կը ցուցնեն, որ Լայք, կարելի է անհատորէն, շատ կանուտ ժամանակաւ Մոլուաւոց գաղթած են, ուր հետզհետէ երկրին բոլոր արևմտուն, եւ Նոյն խոյ գրացի երկիրներու եւ Արեւելոց առուտուն իրենց ձեռքն անցուցին :

Սակայն այնպէս կ'երեւայ՝ որ Մոլուաւոց Ստեփան Ե Փոքր (1517—1527) իշխանին 7034 (1526) Սեպտ. 20ին տուած ուսմանընէ վաւերագիրն Լայոց այնչափ կանուտ ժամանակաւ գաղթած ըլլալուն հակառակ ելլէ, վասն զի՝ Նոյն վաւերագրոյն մէջ կը կարդանք . « Լայք իմ պետութեանս նախահաւանն Աշերանցի Բարի Վշովտէն (1402—1433) ընդունուեցան, երբ անոնք առաջն ռեֆու՛մ մեր մոլուաւական երկիրները գաղթեցին Էռնիւթիոյն եւ որիչ շերիւնիւթի իրենց հարց հաւատքին համար հարածուելով³¹ : »

Այս յիշատակութիւնն չի կրնար ուղիղ ըլլալ, վասն զի՝ պատմութեանն ուրիշ ամեն աղբիւրներն կը Տաստատեն, թէ այն ժամանակ գաղթող Լայերն « ուղղակի » եկան, եւ ոչ թէ հուշագրական երկիրներէ Մոլուաւոց անցան³² : Վերոյիշեալ վաւերագրոյն վերջին խօսքն՝ թէ « երբ անոնք (Լայք) առաջն ռեֆու՛մ մեր մոլուաւական երկիրները գաղթեցին . . . կրնայ միայն այնպէս մեկնուիլ, որ այնու կը յիշատակուի « առաջին մեծ գաղթականութիւնն ». վասն զի իրօք ալ Լայք 1418ին մեծ բազմութեամբ, այն է 3000 ընտանիք, Մոլուաւոց գաղթած են³³ . ապա թէ ոչ՝ չի կրնար մեկնուիլ՝ թէ ո՛վ շինած է 1350ին Պրթուշանի եւ 1395ին Եաշի հին Հայ եկեղեցիները :

Հայոց կանուխ ժամանակաւ ի Մոլտաւիա՝ թէեւ Նուազագոյն թուով գաղթած ըլլալուն կը վկայէ նաեւ այն պարագայն, որ, ինչպէս յիշեցի, Պետրոս Մուշաղ մոլտաւիացի իշխանն՝ Մոլտաւիոյ վաճառական Հայերն, թերեւս անոր համար որ սակաւամթիւ ըլլալով առանձին եպիսկոպոս մ'ունենալ կարելի չէր, արդէն 1384ին ի Տոբեկորս Ղեմպէրկի արեւելեան Հայ եպիսկոպոսին իրաւաբանութեան ենթարկեց:

Այս ամէն ըստածներէն կրնայ ստուգութեամբ հետեւեցուիլ, որ Մոլտաւիոյ եւ այսօրան Պուքովինայի Հայերն նոյն երկիրներու ամենահին բնակիչներէն են:

Թամին 1418 Աղեքսանդր Բարի մոլտաւիացի իշխանն ի Մոլտաւիա գաղթող 3000 Հայ ընտանիքներն յարորդ եօթը մոլտաւական քաղաքներն բնակեցուց³³. Մուշալա, Չէթամթէա ալպա, ուր արդէն 1421ին Կիլկերդէ աւ լանուա զիրենք գտաւ, Կալպա, Ալաուլա, Պոթուշան, Տորհօֆ եւ Հոթին³⁴. . . :

Հայք երբ Մոլտաւիա եկան, լաւ ընդունելութիւն գտան: Այն ժամանակի իշխանն Աղեքաղը Բարի իրենց յիշեալ քաղաքները ցուցուց ի բնակութիւն, եւ նաեւ շատ արածութիւններ շնորհեց իրենց, ի մէջ յալոց նաեւ՝ — այն ժամանակի գաղթականական քաղաքականութեան համեմատ, — իրենց գաղթականութեան սեպհական վարչութիւն տուաւ, այն է՝ Հայ Schultzei (Schultheise)³⁵, ինչպէս թրանսիլվանիոյ Մամուրյուլարի (Կեոլա) — Հայագաղաք) Հայերն ցայտը ունին³⁷, ուր եւ երկրատնտեսութիւնն, արջառարածութիւնն եւ ամէն առուաւորն բորբոյնն իրենց ձեռքն առած են³⁸: Սակայն Հայք ինչպէս նաեւ Հրեայք, հին մոլտաւեան իրականց համեմատ, իրաւունք չունէին մտավճառանոց, պանդոկ եւ հաջագործարան ունենալ, եւ ոչ ալ կալուած, ինչպէս՝ արա, ջաղաջք, մեղրանոց եւ տուն շինելու երկիրներ եւ այլն³⁹, այլ զատիք անդրէնածիններէն կրնային միայն վարձել:

Սակայն կրօնական իրաց մէջ սպահովութիւն ունէին կատարեալ ազատութեան⁴⁰, եւ Ռոմանիացիք՝ ի բնէ հանդուրժողք, այս մասին ոչ Հայերը⁴¹ եւ ոչ Մոլտաւիա բնակող ուրիշ ազգերը կը նեղէին, ինչպէս յայտնի է Գեղորձոս Դասյան թագաւորի գրութիւններէն, որ Ֆերտինաս թագաւորին զեպական էր Մոլտաւիոյ Գարէշ իշխանին (1527—1538, եւ 1541—1546) քով: Վասն զի կը գրէ անիկայ. «Մոլտաւիոյ մէջ Մոլտաւիոյ իշխանին իբրեւ

Հպատակ կ'ապրին ի միասին այլեւայլ զեղով եւ կրօնի ազգեր, ինչպէս Ռութէն, Լեհ, Սերպիացի, Հայ, Պուլկար եւ Թաթար, կան նաեւ շատ Սաքսոնացիներ ի Թրանսիլվանիոյ, ասոնք իկէտրբէր սուրբաբնիկներ եւ վարդապետաբնիկներն, սակայն իբրեւ հեր վն խորի⁴²»:

Նոյն կերպով կը ստորագրէ իշխան Դեմետրիոս Գանդէմիր Ռոմանացի հանդուրժողութիւնն առ Հայս եւ կրօնականս, վասն զի կ'ըսէ. «Հայոց եկեղեցիքն որթողքս եկեղեցիներէն ոչ փոքր եւ ոչ Նուազագոյն զարդարեալ են, եւ ազատութիւն ունին իրենց կրօնին մէջ⁴³»:

Մոլտաւիոյ, ինչպէս նաեւ Պուքովինայի Հայերն ժամանակաւ այնպէս հարստացան, որ Մուշալացի Հայ մը կամարսան անուամբ եւ իւր ամուսինն Սչանա՝ Մուշալացի Պուրկկասակ փողոցի վրայ ունեցած տնքնին մեռնելու ատեն Մոլտաւիցա վանքին նուիրեցին: Այս նուերի հաստատեց Պետրոս ԱՏարոն Գ Մոլտաւիոյ իշխանն յամին 1448⁴⁴, իւր երկրորդ իշխանութեան ժամանակ (1448—1449), զոր եւ կրինց յետոյ յամին 1451 Յնր. 10 Պոկտան Բ իշխանն (1449—1451), որ մեծ ու փոքր սուրբներ շնորհեց, եւ նոյն տունն պահպանութեան սուրբքէն, իշխանական ջաղացքի ծառայութեան, եւ ամէն իշխանական սուրբերէ եւ ծառայութիւններէ եւ աշխարհական իրաւաբանութեան ազատ կացոյց⁴⁵, զոր նաեւ Պոկտանի որդին՝ Ստեփան Մեծ իշխանն (1457—1504) հաստատեց 1457ին Օպտու. 12րդ:

Նոյնպէս Յովհաննէս անուն Հայն Մուշալացի մէջ տուն մը ժառանգութիւն թողուց նոյն Մոլտովիցա վանքին, որ եւ Պետրոս ԱՏարոն իշխանէն հաստատեցաւ յամին 1454 Հոկտ. 6, որ է ըսել իւր երրորդ անգամ իշխելուն ժամանակ (1451—1455)⁴⁶, եւ հարկէ ազատ կացոյց զայն⁴⁷:

Հայք կրնային նաեւ կալուածներ պարգեւել վանքերու. այսպէս Յովհաննէս Արմենիան Հայք Նաշի Զմիւռդի մէջ Օսպարզանս գիւղին կէսն ժառանգութիւն թողուց Մոլտովիցա վանքին, զոր Ստեփան Մեծ իշխանն յամին 1483, Յնր. 8ին հաստատեց⁴⁸:

Նոյն Ստեփան Մեծին ժամանակներն կը յիշուի Մուշալացի հարուստ Հայ մը վարդիկ անուամբ, որ մեռնելու ժամանակ իւր որդոցը ժառանգութիւն թողուց աներ եւ հայրենակոն կալուած մը⁴⁹:

Թամին 1475 դարձեալ հազարաւոր Հայեր եկան Մոլտաւիա, Տարիոյ թերակղզիներ

(Իրիմ), երբ Տաճիկը եւ Թաթարը զկալան առին: Հայք լաւ ընդունելութիւն գտան եւ Ստեփան Մեծ իշխանն իրենց ընտելութեան տեղ ցուցուց Սուլալիս, Եւայ, Ռոման, Ֆրքչան եւ Ղոթլուշան քաղաքները⁵⁰:

ԵԱՆՅՈՒԹԻՒՅԻՆԻ Կ Կ Ե Կ Ե Կ Ե Կ

1 Baracz Sadok, Ryz dziejów Ormiaństich, Tarnopol, 1869, p. 61. **Ընդհանուան Գրական** Christoforus իւր Historia Armenorum Transilvaniae, Vienna 1869, p. 12 **Կրքեր**. «Թէնդորոս» Կարմիր Ռուսիոյ Գրական 1062ին Կաթիլեանցի Հայերն իրեն տնտեսութեան կոչից, եւ անոնց օգնութեամբ Կէնամայն յայտնելով իւր իշխանութեան մէջ անոնց տեղ եւ արտոնութիւններ շնորհեց. — 2 Ersch u. Gruber, Allgemeine Encyclopädie, 5. Theil, p. 358, ծան. 18. — 3 Engel, Geschichte des ungarischen Reiches u. seiner Nebenländer, 4. Theil, 2. Abtheilung, Halle, 1804, p. 108. — 4 Baracz S. Żywoty sławnych Ormian w Polsce, Lwów, 1856, p. 133, 134. **Տես նաեւ** Schmidt, Succzasz historische Denkwürdigkeiten, Czernowitz 1876, p. 16. — 5 Տես Dr. Bischoff, Urkunden zur Geschichte der Armenien in Lemberg, im Archiv für die Kunde österreichischer Geschichtsquellen, Band 32, Wien, 1865, p. 10—12. — 6 Dr. Ficker, Hundert Jahre, Separatdruck aus der statistischen Monatschrift, Wien, 1875, p. 8, ծան. 20. — 7 Lukacs, **անգ. էջ 9**. — 8 **Անգ. էջ 9, 10**. — 9 Hăşdeu, Etymologium magnum Romaniae, tom II. Fasc. II. Bucuresci, p. 1595. — 10 Saşa N., Notifiş statistice asupra Moldovei, Iaşi, 1852, p. 50; Czëring, Ethnographie der österreichischen Monarchie, Wien, 1857, Band I, p. 73; Dr. Silbernagel, Verfassung sämtlicher Kirchen des Orients, Landstut, 1865, p. 189; Neugebauer, Die Donau-Fürstenthümer, Breslau, 1854, I. Heft, p. 82. — 11 Suţu, **անգ. էջ 50, 51**, Silbernagel, **անգ. էջ 12**. — 12 Neugebauer, **անգ. էջ 83**. — 13 Pary G. այս մասին իւր Dissertationes historico-criticae, Vindobonae, 1775, էջ 170. **Գլ. ժ. Ա. զբերել մէջ կընէ**. «Անոնք Արեւելքէն Մոլդաւիա եկան 1416ին, եւ այն երկրին իշխաններէն ընդունեցան Մոլդաւիոյ ետեմ քաղաքացի մէջ, գործեր կընտանք որ էկեղեցացի, գերեզմանաց եւ ասոց զինտեսութեան գեղեցկացուցին», Engel, **անգ. էջ 121**. — 14 Lukacs, **անգ. էջ 13, 14**. եւ Schmidt, **անգ. էջ 62**. — 15 Suţu, **անգ. էջ 60, 51**. — 16 **Անգ. էջ 17**. — 17 Dr. Goebert, Die Armenien in Europa u. insbesondere in Österreich-Ungarn, im "Anseland", 1886, p. 480; Lukacs, **անգ. էջ 4**. Kurze Darstellung des gegenwärtigen Zustandes des armenischen Volkes, St. Petersburg, 1831, Տես կըտես թէ Անի 1319ին կործանած է. — 18 Lukacs, **անգ. էջ 130**. — 19 Hăşdeu, **անգ. էջ 1594** — 1599. — 20 Xenopol, Originea Argesului după dl. Hăşdeu, Ի Թերթիին' Archiva societăţii sciinţifice şi literare din Iaşi, Iaşi 1889. Nr. 1, p. 64. — 21 Համառոտ Կրքեր մը կոչ ցայտօր Վանայ Թագուն Տրեփային Ե. զերբն. — 22 Schmidt, **անգ. էջ 17**. — 23 Այս իշխանն իւր քեռանն լեհաց Վաստիլա Թագաւորին 1389ին 3000 արծաթի բուլլ փոխ առաւ, բովանդակ Քրոնիկան եւ Հայիկը գրուական առնելով: (Xenopol, Istoria Rominiilor, tom II, Jassi 1839, p. 140—144.) — 24 Baracz, Rys, p. 107. — 25 Baracz, Żywoty, p. 65. — 26 Suţu, **անգ. էջ 52**. Neugebauer, **անգ. էջ 83**. Silbernagel, **անգ. էջ 189**. Տես նաեւ Melchisedek, Inscriptiunile bisericilor armenesc din Moldova, Ի Թերթիին Analele Academiei române, seria II, tom IV, sect. II. Bucuresci 1884, p. 61—71. Papadopol-Calimach, Notişă istorică despre oraşul, Botoşani, **Հանուայ Ի Թերթիէ** Analele Academiei române, seria II, tom IX, sect. II. Bucuresci 1887, p. 11—13. — 27 Melchisedek, **անգ. էջ 69**. — 28 Xenopol, **անգ. էջ 261**. — 29 Silbernagel, **անգ. էջ 170**.

ընդ հակառակն Papadopol-Calimach (**անգ. էջ 11, 12**) կը հաստատէ թէ այն ժողովն 569ին գրուական է. — 30 Xenopol, **անգ. էջ 251**, ծան. 8. — 31 Melchisedek, Cronica Huşilor, Bucuresci 1869, յաւելք. էջ 24, 25. եւ Papadopol-Calimach, **անգ. էջ 9, 10**. — 32 Pray, **անգ. էջ 17**. **Գլ. ժ. Ա.** Engel, **անգ. էջ 121**. — 33 Անգ. — 34 Pray, **անգ. էջ 170**. **Գլ. ժ. Ա.** ընդ հակառակն Engel (**անգ. էջ 121**) միայն զՎաստիլա եւ այլ 5 քաղաքներ, որոնց առնուեր չի ասոր. Հայոց բնակութեան որոշելով կը նշանակէ. — 35 Xenopol, **անգ. էջ 251**, ընդ հակառակն Papadopol-Calimach, **անգ. էջ 10**, փեկք. Cetatea albă, իւր յիշէ Եւայ. — 36 Papadopol-Calimach, **անգ. էջ 10**; Xenopol, **անգ. էջ 232**, 233. — 37 Dr. Ficker, Völkerstämme der österreichisch-ungarischen Monarchie, Wien, 1869, էջ 26. — 38 Melchisedek, Cronica Huşilor, Appendix, p. 22. — 39 Ռուսմանիոյ Հայք մինչեւ ցայտօր կառուած գեղեր իբրևուելք յունիս: Տես նոյն անինն "Memoar", — 40 Առեփանի Վրասիոյ գեղեցկացիներ այս մասին կ'ըսէ. «Իշխանութեան եւ երկրին ժողովով հրաման եւ օրէք տրուեցաւ անոնց առ հասարակ իրենց օրէքը (Իսկ կ'ըսէրը) քահելու», (Melchisedek, **անգ. էջ 26**): — 41 Neugebauer, **անգ. էջ 84**. — 42 Engel, **անգ. էջ 182**. եւ Papadopol-Calimach, **անգ. էջ 10**. — 43 Demetrius Cantemir, Descriptio Moldaviae, Գլ. ժ. Կ. էջ 243. — 44 Wickenhauser, Moldavia, Wien, 1862, էջ 63, 13. — 45 Xenopol, **անգ. էջ 170—172**. — 46 Wickenhauser, **անգ. էջ 63, 64, 27**. — 47 Անգ. էջ 65, 66, 24. — 48 Xenopol, **անգ. էջ 174**. — 49 Wickenhauser, **անգ. էջ 65, 23**. — 50 Անգ. էջ 68, 28:

(Հարանելիք):



ԲԱՆԱՍՏԵՂԵԿԱՆ

ՄԱՐԿՈՐԷ

(Լեւոնտաւիլից):

Անմահ Դատաւորն այն ժամից Ի վեր ծեր ինծ տուաւ շնորհք մարգարտանաւ, Ապրիտողեանն եւ արտա էլնր լնթեմունքն Իմ միշտ աշտուն մարգղան: Երբ քարոզեցի սուրբ Տշմարտութեան եւ անքին սիրոյ անարատ ուսում, Բողոք մերձաւոր ընկերոյ իմ վերայ Խոն կատարեցի իմ արտա էլնր նստում: Մոխրի ցանեղին իմ գլխի վերայ Եւ քաղաքներցի վազեցի ինքնուկ. Անապատներում ապրում եմ այս Տեսնւմ եմ կերակրում ինչպէս որ թռչունը: Անխախտ պանդխտ Որչա ուսում Հապաղում են ինծ արարածք այն տեղ. Ինծ են ունկնդիր եւ պայծառ երկնի Փայլուն շողորմ խայտարակ աստուծը: Իսկ երբ աղմուկից եւ մեծ քաղաքով Եւ անց եմ կենում քաղաքով ուժգին, Ինքնապիտոյեան անարգ ժպտանքով Ասում են յայնժամ ծնը տղաներին. Նայեցեք այս օրինակ մեծ մեզ. Նա գոռ էր, մեզ նետ ապեղի ոչ կարաց, Տեսեցէք. — Ավանդաւ նաւաստանն մեզ Որ իւր քերտով խոտում է Աստուած: Նայեցեք տղայ այս մարդուն վերան, Ի՞նչպէս է դատան, Նիհար եւ գուշտան, Տեսեք թէ ինչպէս սերկ է եւ անքան, Եւ ինչպէս ամշնքն ասում են նորան:

Նոր-Նախիջեան: ՈՒՈՒՈՒՈՒ ԱՆՈՒՈՒՈՒ